

դարտեսց զարբութիւնն և զազդն գըլ-
խովն մնունեաց ՚ի սով, ՚ի սուր և ՚ի
գերբութիւն :

Ահա դատաստան արդար դատա-
ւորին էած զարիւն արդարոյն ՚ի վե-
րայ աստուածամարտ ժօղովրդոցն, որը
աղաղակեն առաջի Պիղատոսի և ա-
ռէին . “Արիւն դորո ՚ի վերայ մեր և
՚ի վերայ սրդւոց մերաց .” Մատ. 12. 25:

(Նորոշութել :)

ՄԱՐԴԿԱՑԻՆ ԱԶԳԻՆ ԿՐՈՆՔԸ

“Բարեպաշտութիւնը ոչ տկար, ոչ
տիսուր և ոչ անձուկ բան մը աւնի,
այլ սիրոը կընդարձակէ, պարզ է և
սիրուն . Աստուածոյ թագաւորութիւնը
փոքր թիւերու խոզահար դիտողու-
թեանց մէջ չը կայանար, այլ խւրա-
քանչիւրին համար իրեն յատաւկի ա-
ռաքինութեանց մէջ կը կացանայ ու

Ֆենելոն նամակ առ դուքս Պուր-
կոյնի :

Աստուած իր անունը իր գոր-
ծոց վեց գրօշմած է . մեղ համար մի
այն փայլող լցու մ’է . Ամեն ուրեք այս
լցոն զգացում մը կը ծնուցանէ, զգա-
ցում մը պաշտօն մը, ահաւանիկ ա-
մեն նախնական կրօնից ծագումը :

Քրիստոսի կրօնքը հին օրինաց լը-
րումն և շարունակութիւնն է . մարդոց
պէտքերէն ծագում առած է, և ոչ ե-
րախտագիտութենէն, երկրիս մեղաց
մէջ սէր և տպաշաւ բերոււ : Անդ ան-
սովոք իր մը կար որ ոչ ներկային և ոչ
անցեալին կը պատկանէր, դարուն ար-
տայայտութիւնը չէր, նոր ախեղերքի
մը նոր խօսք մը էր, ապագային ջահ մը :

թ

Ի՞նչողէս կատարեցաւ Աւետարա-
նին պաշտօնը, ի՞նչ փոփոխութիւններ
՚ի գործ դրուեցաւ իր վարպետու-
թեանց մէջ, կրօնք անփոփոխ թէ աշ-
խարհի ձեւերուն պէս փոփոխական
պարաին ըլլալ :

Ծաներ հարցմունքը, որ միանգամայն
հաւատաց խորհրդոց եւ ժալավրդեան
գոյութեան կը դպչին, ժալավրդեան
կեսները իր կրօնքն է :

Տեսէք հին աղգերը իրենց Աս-
տուածոց պէս մի և նոյն ժամանակ մե-
ռան :

Իսիսի պաշտմանց կապուած էր Ե-
գիպտոսի բախտը, Արամազդի պաշտ-
մանց կապուած էր Յունաց փառք և
կեանք, Հռովմացեցւոց պետութիւնն
և կեանքը :

Փողովուրդք Նրէայ Ներքիւլէսին
պէս, տկար և կոյր են, զանոնք տա-
ճարին մէջ կը շղթայեն, կը զօրանան
սիւները կը խորտակին և անոնց բե-
կորներուն տակ ձկմուած կիյնան :

Այսպէս ամեն ուրեք և միշտ ժո-
ղովրդեան մը տեւողութիւնը իր կրօ-
նից տեւողութեամբ կը շափի :

Նոքա որ ընդհանուր կոտրածէն
աղատած են և նոքա որ կորաւած են
կանոնը կը հաստատեն :

Դարուց ՚ի դարս բարձրացեր մին-
չեւ հնութեան անհնարին աղջամուղջ,
Գանգէսին եղերը մի եւ նոյն ժողո-
վուրդք և աստուածները հոն պիտի
գտնես ինչ որ այսօր կը տեսնուի : Ժո-
ղովուրդք եւ աստուածք ՚ի միասին
Ձեղ եկած են :

Այս պաշտմանց բարբարոսութիւ-
նը չեմ քններ, ես կը ջանամ հաստա-
տել այն օրէնքը որ կը դատապարտէ
աղգերը իրենց աստուածոց հետ ադ-
րիլ և մեռնիլ :

Հոս ամեն բան անշարժ է, բահա-
նայն և ժողովուրդք, որ և է լցու մը ա-

Դանց չը հասնիր , որ և է յառաջադիմութիւն զանոնք չը բաժներ . կ'ապրին թէեւ այս օրինակ գձձութեան մէջ ժամանակ անցնել է աւելի քան առգրիդ :

Մի և նոյն իրը Հռովմ և Եղագաց տեղի չունեցաւ . մեծամեծ յառաջադիմութիւնք հնո՞ ժողովուրդը իրենց կրօնէն անջատեցին , քանի որ ժողովուրդք յառաջ երթային , կրօնը յետս կը մնար , եթէ կրօնքը կարող ըլլոր անսնց շարժման հետեւիլ , զանոնք ազատած կրըար : Բայց հեթանոսութիւնը իր մէջ յառաջադիմութեան որ և է տարելք չունէր , չէր կարող ոչքոյւթը և ոչ բարձրանալ , իր գոյաւթեան պայմանը անշարժութիւն էր , անշարժութիւնը միապետութեան մէջ միայն կեանք ունի : Ազատ ժողովրդեան մէջ առանց շարժման կրօնքէն աւելի հակառակ իր մը կայ :

Երկրագնդին վիայ անզգաց յառաջադիմութիւն մը կայ գէպ ՚ի բարին , իւրաքանչիւրդար մարդկային սեռը կամքի , այս բնութեան օրէնքն է : Քաղաքականութիւնը և աւելորդապաշտութիւնք կարող են այս ամբուլմը յամբացնել բայց ոչ կեցնել , հարկ է որ գաղափարաց թիւը աճի և լուսաւուրեալ մասը զարգանայ , վասն զի հարկ է որ Առաւածոյ օրէնքը կատարի :

Այս անհաւն գործը հասառատելու համար մի սրոնէք թէ արդի ժամանակները Հռովմուն աւելի հզօր հանձար մը արտադրեցին , այլ թէ գէպ ՚ի նշմարտութիւն եւ ՚ի մարդկաւթիւն քաղաքակրթեալ աշխարհը քայլ մը առաւ . հնո՞ բնութեան օրէնքը :

Այս օրէնքէն , որ ժողովրդոց պատմութեանց գրօշմն է , երկու սկզբանց ծագել կը տեսնենք : Որո՞ն զրութիւնը անցարդելի է :

Անո՞ն կրօնը որ գաղափարներ կը

խղդէ և ժողովուրդը կը յըասէ՝ սուսէ և ասով միայն որ բնութեան օրինաց մէջ յայանուած Աստուծոյ խորհրդոց հետ անհամաձայն է :

Ամեն կրօնք , որ մոտաց զարգացման և ազգաց բարյականութեան յարմար է , ճշմարիտ է և ասով միայն որ այս օրինաց հետ համաձայն է :

Եւ աստ կրնանք համարձակապէտ աւետարանը աշխարհի յերկրագութիւններկայացնել . կրօնքը որ իր գործընէ . իր պաշտօնով . իր խորհրդով ընկերութեան ազցութեան կը պատկանի : Իր սիրով և բարյականով անցեալ ներկայ և տարագայ քաղաքակրթութեալ ամեն առաջնաց : Ամեն խոնարհ հանձարները կը բարձրացնէ և ամենէն բարձր մաքերը կը խոնարհեցնէ :

Աղքատաց և թշուառաց կրօնքն է , մարդուն համար եզած է , վասն զի առաւապանաց համար իսկ եզած է : Ի մաստունք մասացածին առատ երկիրներ կ'երազեն . ժողովուրդը գէպ ՚ի գաղափարային կատարելութիւն կը դիմէ . զայս միշտ իրենց առջեւ սիրով գըտնեն : Սա իր հետ կը կրէ մարդկութեան անագան :

Եթէ սասցէ բնչպէտ որ ըսինք թէ ժողովուրդք կ'ապրին և կը մեռնին իրենց աստաւածոց հետ , ուրեմն կրօնանք աւետենէ Քրիստոնեաց ժողովրդոց երկրագնդիս աեւողութեան հաւասար կեանք մը :

Այսպէս կրօնից սրատահած փոփոխութիւններն չը սսկապէս ՚ի զատ հնո՞ երկիրային ծագման ապացոյց կը գտնեմ : Կը զարմանամ թէ սրպիսի գիւրութեամբ սրտրաստ է մոտաց շարժման և հանձարաց յառաջադիմութեան , բնաւ այս փոփոխութիւնք իր գոյութեան չեն գալիք , այլ իր շարքն է և ոչ ՚ի նա : Տակաւ առ տակաւ կը

մերկանայ այն քուլէն զոր տգիսու -
թիւնը ըրջապատոծ է . և քանի որ
քողը կը պատահի , Աստուած տեսա -
նելի կը դայ . զարմանալի էր , այս յաւի -
տինակոն շարժմանց մէջ , կրօնը մեր
զօրութեան համեմատ կը շափէ ճըշ -
մարտութիւնը և կը տեղաւորէ մեր
մոտց տեսութեան կէտին մէջ :

Երբօր Յիսուս եկաւ երկրիս վրայ
ամեն կրօնը և ժողովուրդք մեռած է
ին . իր պաշտօնը եզաւ հաւատալիք և
թագաւորութիւնք վերանորոգել : Կըր -
ոյ ուրացուիլ թէ մեռելներ յարսց
բաց ոչ երբէք կրօնայ ուրացուիլ թէ
մարդկային սեռը ՚ի կեանս վերածեց :
Տիեզեւաց փրկվման տիստոս ինքն իրեն
տուաւ , սրուն չը պիտի կրնար գըտ -
նուիլ անհաւատ մը , պէտք է զայն
երբեւ բարերար մը պատուել . եթէ
չ'ուղուի զոյն Աստուած մը կարդալ :

Եւ տեսէք միայն , ի՞նչ սոսկալի
քառոէն մարդկային տղբը կը փրկէ :
Հռովմը Տիեզերին ապաստանած է եւ
կանգնեց ՚ի նս տաճարները և անոր
եզրանց երկրպագեց , և գիւցաղնու -
թեան տեղը Տիեզերին վայրագութեան
մէջ գտու . և Աստուածոյ մը սոտրագ -
րելը իր ապականութեան մէջ :

Տիեզերը համայն Հռովմայ օրինա -
կին հետեւեցաւ և այս օրինակ գըձ -
ձութեան մէջ թալրուեցաւ : Բնաւ չը
կար ժողովրդոց մէջ բարոյական միու -
թիւն մը . Երկիրս՝ գերեաց վաճառա -
տուն եղած , աղգերը զինուորաց երկա -
թոյն ապաստանած , մարդոց իրաւունքն
անծանօթ , ընկերութիւնը բռնաբա -
րուած . առանձնաշնորհեալ ժողո -
վուրդ մը , և բոլոր միւսները բարբա -
րոս :

Յաղթողք կըսէին միշտ , աւազ
պարտելոց . փիլտոփայք յաւսադրելով
կըսէին . մեռիր ՚ի գժբախռութեան .
մարդկային արիւնը իրենց իսկ չը հա -

ւատացած կո ոց խորանին վրայ կը հո -
ուցնէին և հրապարակային անսարտ -
նաց վրայ , որպէս զի իրենց աստուածոյ
պէս ժողովուրդք եւս զուարձացնեն :
Ահաւասի Յիսուսի Քրիստոսի եկած
վայրինին քաղաքակրթութիւնը :

Ո՞հ , զարմօնք անսահման է երբ .
կուգայ դժոխային գիշերուան քողը
պատուելու եւ իր լցար փայլեցնելու
Յունաստանի եւ Հռովմայ կրօնական
կրթութեանց մէջ չը կար բնաւ ազ -
գերը զարգացնելու և վերանորոգելու
ոչ պազարար մը , ոչ սկզբունք և ոչ ըզ -
գացում , առաջբնութիւնն իսկ գու -
հուն վրայ բաւական չէր անոնց կեանք
տալ . Աստուած անշուշտ թողաց որ
ջանք մը ըլլուի , անտարակայս կը թո -
զու տեսնալ չարութեան խորխորապ
և աշխարհիս համար անօգուտ նախնի
իմաստութեան վերջին շունչն ալ ցըն -
գեցաւ Անտանիսին հետ :

Աշխարհը ազատուելու համար բա -
ւական չէ աւերակներ վերականգնել .
այլ և հարկ է ամբողջակի վերանորո -
գել բարսցականը , գաղափարը , կա -
ռավարութիւնն և ժողովուրդք : Յի -
սուս Քրիստոս այն ժամանակ եկաւ
մարդկութեան համար և իրեն գերա -
գոյն գահակալութիւնը վկայ եղաւ . ՚ի
նախախնամութենէն մեծ . Հասարա -
կապեատութեան վերջին ժամերուն :

Տիեզերական վերածննդեան գործը
լաւ ըմբռնելու համար , հարկ պիտի
ըլլոյ ՚ի նկատի առնուլ պատմական
երկու մեծ յեզանակներ և նկարագրել
ժողովուրդ : — Թագաւոր իր փառաց
և ազատութեան մէջ : Աւետարանի
ժողովուրդը իր քաղաքակրթութեան
մէջ :

Բայց ոյս պատկերները այնչափ
անդամ կըկնուած են որ ամեն նոր
կըկնութիւն տաղուկալից կըլլոյ , զա -
նանք ծանօթ գործերը ենթաղրելով .

ուսկէց կը հետեւյնեմ հին և արդի պատմութիւնները իրենց յատկանիշ եղող բարոյական գաղափարովը :

Անցեալին բարոյական գաղափարը հայրենեաց սէրն է, նախնի հասարակապետութեան բոլոր հրաշալերը հասատ բաց անձուկ հիման մը վրայ գագար կ'առնու : Ներկային բարոյական գաղափարը մարդկութեան սէրն է : Տիեզերական մարդասիրութիւնը որ Աւետարանին ոգին է համօրէն մարդկութիւն կ'ընդգրկէ :

Յաւալի է գիտել որ նախնի ժամանակաց մէջ ըստ գտնուիր միակ օրէնսդիր մը միակ իմաստուն մը որ իր հայրենեաց օրէնքը ժամանած ժամանակ, նիստում ունենայ այլոց] ժողովրդոց բարեթատութիւնը :

Ցիսուս Քրիստոս այս նոր առարինութիւնը ազգաց տուաւ, համօրէն աշխարհի անձանօթ զգացումը մի է . որմէ աշխարհիս կեանքը բղսել արւաւ :

Ասուուծոյ ժողովրդեան, ընտրեալ հօտի առանձնաշնորհեալ ցեղի անձուկ գաղափարով տոգորուած և մոլեւան գութեան ու տոելութեան վարդապետութեան մէջ կրթուած տղայ մը կել լէ անվեհեր մարդկային զարմին սէրը քարոզելու :

Արարիքը բոլոր մարդոց հայրը՝ Աստուածանցի բարկացող և զԱբրահամ առանձնացնող Ասուուծոյն տեղ կը ցընէ :

Մալէս ժողովրդեան տղատարարն էր միայն, իսկ Ցիսուսը տիեզերաց փրկիք, սրափիս մարդասիրութիւն և ինչալիսի գթութիւն . ինչպէս իր ցեղի յատառուկ զգեստը կը մերկանայ, աղդային հպարտութիւնը կը ցնցէ բըռնութեան և սնապաշութեան շղթաները կը խորտակէ, Հրէայ է ինքն և նղողք ը կորդոր . նա չաղաղակէր

ոչ վրէմինդրութիւնն և ոչ կոսորում, նա Հրէայները աղատելու վրայ չը խօսիր, այլ աշխարհիր : Իրեն թագաւորութիւնը իսազարդութիւնն է, նա չէ եկած ոչ երկամովլաշխարհակալելու աշխարհակալելու եւ ոչ կայցակամբ հարկանելու, այլ խօսքովլամորքելու և սիրովլաշխարհելու : Այսպէս մարդկային ազգը իր միութեան զգացումը Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի կը պարտի :

Քանի ճշմարտութիւնք անովլ մի այն կ'ապրէին և պիտի կրնային անոր հետ շիջանիլ և անհետիլ, վայրկեան մը եղաւ ուր երկրագնախին ամբողջ ապագան մէկ հոգւոյ մէջ ամփոփաւած կը գտնուէր :

Մարդկային սեռը կառց առջեւ կը խոնարհէր, և ինքն միայն արարիչ Աստուած կը յայննէ, անձանօթ աստուածը՝ աստուած մը : Բոլոր ժողովրդոց հաւանութիւնը գերութիւնը նուիրագործած էր, ինքն միայն ըստ ժողովրդոց էմէ, «Ամեն մարդիկ աղատեն, վասն զի ամեն մարդիկ եղբայր ենու :

Իմաստունք բոլոր բարոյական ճըշմարտութիւնները թագուցած էին, և մարդոց գործերը քաղաքական օրինոք միայն կը կառավարէին : Հռավմայեցուոց և Սպարտացւոց առարինութիւնները իրենց սահմանադրութեան մէջ զըրուած էին և ոչ կրօնից մէջ :

Ցիսուս միայն՝ երկրիս վրայ ըստ կը հասկնայ թէ օրէնսդրի մը սոյն գործը անկատար է, մեր հոգին անձուկ սահմանի մէջ կը սեղմէ և իր առաքինութեան թռիչները կը ջախջախիւ : Միայն ինքը գիտէ որ մարդս հացովլ միայն չ'ապրիր, այլ ճշմարտութեամբ . մինչեւ յինքն անձանօթ ճշմարտութիւնները բալրավին ժողովրդական կրթութեան մը դիւրին և շնորհալի ձեւով աշխարհի կը ներկայացնէ :

Փիդիստփայից վերացական իմաստութեան տեղ մարդոց համար յարմար ցուած պարզ ձիշտ և գերագոյն ի մոստութիւն մը առուաւսոր ականջն պէս սրտին իսկ ազդէ առանց աշխատութեան և յօդեռութեան իրր զգոց մարդ մը լիշողութեանը որ հոգւոյն մէջ կը հանգչի և զոր պէտք է տանել յերկինս :

Մինչեւ յինքն ամենէն բարձր առարջնութիւնն էր կեանք ընդունած երկրին փոքրիկ անկեան համար մեռնելը . հայրենեաց սահմանը մարդկութեան սահմանը կը գծէր : Արդ փրոկիշը մեզ կ'ըսէ « Մեր հայրենիքը երկրագունդն է . մեր ընտանիքը մարդկութիւնն և մեր հայրը Աստուած է » : Չափէ այս խօսքերուն մեծութիւնը և աես թէ սրբիսի սկզբունք մեզ կ'ուտան Բ'նչ բարյական կը տարածեն և Բ'նչ բախտ մեզ կը խոստանան . հիները կրուին . « Հարկ է սիրել իրմէ աւելի ընտանիքը և անկէ աւելի հայրենիք ո աստի մասնական քաղաքակըրթութիւն , մշտնչնաւոր պահերազմ . Յիսուս Քրիստոս կը յաւելու ո իր հայրենիքէն աւելի մարդկային ազդը . աստի տիեզերական քաղաքակըրթութիւն , անյաղթելի բարյական , և ընդհանուր խաղաղութիւն :

Որդիսական սէր առ Աստուած , եղ բայրական սէր առ մարդիկ , երկնային և երկրային օրէնք . կատարելութեան բարձրակէան ուր հոգին միայն կարող է ճախրել : Ուշի ուշով դիսեցէր թէ Յիսուսի Քրիստոսի կրօնքը քնութեան օրէնքէն ծագեցաւ . և պատուիրտները մարդկային սրտին մէջն առնուեցան . իրմէ առաջ այս մտածութեան վրայ յենլով կըսեմ . քաղաքական կրթութիւնը քաղաքացւոյ մը պարսիք միայն կ'սրոշէին , մարդկային բարյականը նիւթական շահերով միայն կրօնի

պաշտմանց կը հայէր , ըստ և ոչինչ որ զմարդը աստուածոյ հետ միացնէր :

Հայրենեաց համար առաքինի էին . Աւետարանը զմեզ երկնից և մարդկութեան համար առաքինի ըրաւ . Այսպէս Յիսուս ՚ի մի ակնարկ անկըրըն փիլիստփայից բարյականին անբարյական հեթանոսաց կրօնից աւելորդապաշտութիւնն գարմանեց հաստատելով բարյականը , կրօնքը և Աստուածոյ և մարդկութեան սէրը :

Այսպէս իսպառ գատապարտեցան կրօնական ամեն բռնութիւնք :

Աստուած և մարդը սիրելը զանոնք Աստուածոյ հաճոյ ըլլալու համար խրզգելէ : Հայրը իւր որդւոց արիւնը ըստնդրէր , և զաւակունք թողլ իրենց եղբարց արիւնը ըստնդրէն , սէրը սիրած առարկային երջանկութիւնը կ'ուղէ , և ով որ բարկութեան և ատելութեան օճիրները անոր վրայ կը գնէ ընութեան օրէնքը կը ջախջախէ . և Աստուածոյ մտածութեան տեղ մարդոց խորհուրդը կը զետեղէ :

Արդ կըռենք այս վարդապետութիւնները սկզբունք մը հանենք և ըստնք . կրօնքը այն ժողովրդեան համար է որ հոգին ՚ի մարմնի է :

Արդ թէ ձեւով բանասաեղծական և թէ էութեամբ մարդկային նախնեաց կրօնքը յառաջադիմութեան որ և է ատրիբը չէր սրարունակէր . և անշարժ կրօնք մը ՚ի յառաջադիմութիւնն եղող ժողովրդեան քով զետեղել անկարելի ըլլալով կը հետեւցնեմք թէ մտաց ամեն բարդուածում ընդարձացած էր առ նախնիս մահուան ծանրութեան տակ :

Այս կինայ հասարակապետութեան (1) անցքին վրայ ըստ մը սիրել . ուր Պղղատոն իրը սկզբունք կը գնէ թէ վը

(1) Պղղատոն հասարակապետութիւն . Գիրք Գ.

տանգաւոր է ձշարասութիւնը ժողով
վլրդեան յայտնել . այլ պէտք է իր կը
րօնական հաւատալեաց խնայել , նը-
մանտպէս կան պարագաներ որ ռամէ
կաց նախասպաշարմունք պահել պարտք
մի է : Ա. յօպէս առ նախնիս ամենէն
բարձր փիլիսոփայութիւն սխալնաց
թովտութիւն կընէր , մահաւանդ
թէ կ'ուսուցանէր :

Համարի առաջարկութեան այս մոտածուն-
քը նախնի ժողովութեան մահուան վլ-
ճուն էր , Պղատոն լաւ ըմբռնած էր
թէ Յունաստանի կրթութիւն և կրօն-
քը ստութեան վրայ հիմնուած էր ,
և հարկ էր ձշմարտութեան առաջն
յայտնութեան դէմ փշչլե անհետիլ:
Ընդհակառակն Յիսուսի Քրիստոսի
վարդապետութիւնը իր էութեան մէջ
կատարեալ է , ստութիւնը ՚ի վեր կը
հանէ . նախասպաշարմունքը կը փա-
րատէ , և մեր կուրութեամբ շրջա-
պատեալ աւելորդապաշտութիւնքը կը
հարուածէ զմեղ մեր նոտիւական մաք-
րութեան և ամեծութեան կը վերա-
գարձնէ , երկրային ցնցութիներէն ըզ-
մեղ կը մերկացնէ միով բանիւ բոլոր
ժողովութեան վրայ կեանք և լցու կը սրի-
ռէ լսու երկնային բանին Յիսուսի Քը-
րիստոսի «ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԶԶ ԵԶ ՊԻ-
ՏԻ ԱԶԱՏԷ» :

Էմիլ Սարգիս Բարդ .

Զաքար Ա. Համբարձումեան ,
Ուիլիամ յԵրամանչեան :

Անգլիաց և աշխարհական ամեն պահ-
ան մասն ուստի սիրած առ ոչ հայ

Բայց առ այս ամեն ուստի սիրած
առ այս առ այս ամեն ուստի սիրած
առ այս առ այս ամեն ուստի սիրած

Բայց առ այս ամեն ուստի սիրած
առ այս առ այս ամեն ուստի սիրած

Բ Ա Ն Ա Ս Ի Ռ Ա Կ Ա Ն

(Տարունակութիւն և վերջ , տես թիւ 11.)

Այս կուռքերու ձեւերը անթիւ-
են , ոմանք արձանի ձեւ ունին , դրուի-
գազանի , ականջ մարդոյ , բերան
թռչոց , ձեռք մարդոյ , աչք եղան ,
մարմին մարդոյ , ապեր մեսամեց ,
կամ մարդոյ , սրբու գետի կրնմանի ,
ուրկէ գետօբէն չուրերը կը վազեն :

Ոմանց գլուխ օրիորդի , գէմք թրու-
նոց , երկայն կտուց ունին և բերնէն օձ
կ'ելլէ , և շատ մը աչքեր ունին , ցրու
ձեռք և շրու ականջք , այսպէս ալ շատ
մը ոսքեր ունին :

Ոմանք կատարեալ կերպով օրիոր-
դի մը պատկեր կը կրեն :

Ոմանք խառն առն և կնոջ պատ-
կեր , ոմանց գլուխ եղան , գէմք մար-
դոյ , մարմին գազանի , խոկ երեսը խ-
պառ ծածկեալ : Վերջապէս անթիւ-
են կուռքերու պատկերները և աե-
սակները և ըստ հաճոյ կը կերտեն և
կը պաշտեն :

Պրմատունու մէջ փաքր կղզի մը
կայ , ուր շատ մը բրդունք եւ կռա-
տուններ կան : Մանաւանդ Պիան
անուանուած տեղոյն կռատունը ո-
րուն մէջ կը բնակենք քուրմ պատ-
գամատունները :

Կը պատմուի ասոնց վրայօք թէ
առաջն ժամանակները երբ Հնդկաց
թագաւորները ՚ի գահ կը բարձրանա-
յին , պատգամ կը հարցունեին թէ
«Եթէ մեր թագաւորանիստ քաղաքի
մէջ բնակիմք , մեղ լաւ կը լինի թէ
վատ ո ասոր ՚ի պատասխանի պատ-
գամ կ'ընդունէին մեծ մասամբ՝ թէ
վատ կը լինի : Ա. յօ պատգամն վախ-
նալով շատ թագաւորներ քաղաքները
կը ձգէին ժողովուրդն առնելով կ'եր-